

ՄԷՃՄՈՒԱՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ՊԵՇԻՆՃԻ-ՍԵՆԵ

(1865)

ՆՈՒՄԵՐՈՒ - 3918

1865-ԴԵՃԵՊ ՎՍ

ՆՈՅՄԵՐՈՒ 27

ԱԼԱՖՐԱՆԿԱԳ ԴԵՄՈՒՐԵՐ

ԱՍԹԱՆԻ ՆՈՅՄԵՐՈՒ 27 ՃՈՒՄԱՆ ԵՐԹԵՍԻ

Ի՛շ պո՛ւ ճի՛նսա՛ւ երկէ՛ւի կէ՛նի- գա՛ւի
նախա՛նքի մէջէ՛ւի ի՛նչ շա՛ւիւր լը՛տ
բա՛նալով . պի՛ւր-ը ԴԵ՛ՊԵՐԵ 1 ՎԵ՛Ր
շա՛կա՛ւ կէ՛նի-նէ գա՛ւը ի՛նչ :

Եւրոպայի Եւրոպի գրաւըն նաւ
պրիտանի պերու . Իլիսթրաթըն կէ
զիւնէ պատման Բոնիթ Սթոնէք . նի
հայէթ ֆոմիլեաթը ինչ Լիթինայը
թէրք իթմէյէ մէճպուր ծուպ . Տա
նիմարգայա տպիմէթ իթմիշ տիր :

Ընտրի օն տէրիք երկրի եաշնոտա
պիր կէնճ գրաւք միւսթագիլէն Լու
նան վիւքէլաթընըն ելինտէ գաւըն
տըր . վէ Լունանտա իսէ հիշ պիր
վիւքէլա ուզուէ պիր միւստէթ մէս
նէտինտէ տուրաժաթընտան . պա
գաւըմ պու մատան նէ մախուլէի
յէթէրէ մուճիպ օլաճագ տըր :
(Թափախլաթը Սէճմուատա :

Իթալիա տէվէթի ինչ Լունան
հիւքիւմէթի պէյինտէ մախլամ օլան
մուարագա . Իթալիանըն մաթլուպ
իթալի թարգիլէի Լունան հիւքիւ
մէթինին թէքմիլէն գապուլ իթմէսի
իլէ թէսվիլէմէզի օլմուշ տուր . վէ
Իթալիան ֆրոգայը տօնանմաթը պիր
գաջ կիւն տաճա տուրտուգ տան սօզ

րա , հարեքէթ իտէճէք օիր :

Սէճալիսի Լալիլէ աղաթնայն
Պաժի բաշալ հաղէթէրի . Սուրուփա
զի Վալաշանը Իսթայիլ բնա հաղէթ
լէքինտէն օլ ճանիպէ տալէթ տըր
րուլմուշ օլմալ իլէ . պու շարժմաթ
կիւնիւ աղիմէթ իթմիշ տիր :

Բուճիլի վիւլայէթի վալիսի
Սիտհաթ բաշա հաղէթէրի . պու
տէֆա մէ՛զուէնէ Լալիսանէյէ մուճիւ
սրէթ իլէմիշ տիր . վիւլայէթը մէկ
քիւրէ ումուրու բօլիթիգիլէսի մէ
մուրու Օսեան էֆէնտի տախի մա
նէթը սէնիլէլէրի իլէ քէգալի մու
վաթընթ իլէմիշէր տիր :

Լիւլլը Պորա . 26 Կիլիքիւր ազգ
001 Իթիգրոզ Կէնիւզ Նալիմէմիշիւ

տէ տէ , միւշա չըգաճաղընա աճալիտ
օ տէրէճէ գզպի գուվիլէթ հասր
օլմուշտուր քի , էսհամը ումու միլէնին
յուլմար թագսիալէրի գզբօհլարըն
եիւզտէ իքիւլպուրաշ իսթալի իլէ
օն սէնիլէքէրտէն պարան իքինճի վէ
իւլիւնճիւ գուբօնլարն օն իքի զուրու
շունու օն պիր զուրուշա գրանլար
պուլունմագտա տըր . Սագաա պիր
եանտան պու քեահատընտա կէթիւ
լէն իշտաճ պաշլըճա գուբօնլարն

Իշուր Բուլոմէ հաթիմատա իքի տէֆա . եանի սալ վէ բնիշէպէ կիւլէքիլիւնչ օլաթաճա տըր :
Ֆիլաթը Լալիսանէյէ Սէճմուալը Հալափախէ ապօնաթ օլմուր իլիւն սէնիլի 50 զուրուշ վէ ալթը
այլըն 50 զուրուշ տուր : Սպօնաթ օլմալապառա սէնիլի 60 վէ ալթը այլըն 55 զուրուշ տուր :
Տաշարապառա , բուլա իւճիլէթի իւզէրիմիլէ օլաթա , Սէճմուալա ապօնաթ օլմուր իլիւն սէնիլի 60
վէ ալթը այլըն 55 զուրուշ վէ ապօնաթ օլմալա իլիւն սէնիլի 70 վէ ալթը այլըն 40 զուրուշա ալթ :

կիւնիւ իլէ էօտէնէճէրինէ ահալինին էմիլէթինտէն նէշաթ իթմէտէ իսէտէ , ագճէնին տէ բիաջատա շու աւատա պօլլուղու տա պու նէթիճէյէ խրղմէթ իթմէտէ տիր : Յիլվազը պիր թէրաֆտան Լւրոբայա եագըն վագըթլարտա խայլէսհամ կէօնտէրիլէրէք պէտէլի նագտ օլմուշ , տիկէր թէրաֆտան եէրինէ ուճուզ էսհամ ալմագ ումուտու իլէ մուախարէն գօնսօլիտէլէրինի սաթմըշ օլան իրատ ճըլար պիր հաֆթա տըր տիւվիլէ բիաջայա ագճէ կէթիրիպ էսհամ մուպայա իթմէքտէ օլտուգլարնտան , պու ագճէլէր սէրմայէ ասհապլարը նրն սանտըգլարնտա պիրիքմէտէ , վէ տահա սաղ եօլտա գուլլանըլամաուղընտան գուբօնլարա եաթըրըլմագտա տըր :

Լագտ իլէ պիր չօգ էօհամրն սու թըն ալմըպ բիաջատան չէքիլմէսի , պուրաջա ֆիաթլարն եիւքսէք թու թուլմասընա ահպէպ տիր : Հէլէ իւշ կիւն տիր պիրիլմ էսհամլար Լօնորա վէ Բարիա պահալարնտան չօգ եօգարը տըր : Պու ճիհէթտէ պօրսաճա ախգուիթայա աշնա օլմայանլար իլիւն պաղըլպահաթէլուզում կէօրիւրիւզ : Հէօլլէ քի էսհամը ումուլմինին Լւրոբա պօրիլարնտա սու շուլէթլէ ալմըպ սաթմըլապիլմէսի իլիւն էսկի ուսուլ իագըն պիր քեահատ 10 , 50 , 100 Օսմանը լիւալըգ օլաճաղընա 10 , 50 100 Ինկիլիզ լիւասը եախօտ 110 շուրուշ հիսապը իլէ պէհէր էսհամ 11 , 55 , 110 Օսմանը լիւալըգ եաբըլմըշ տըր : Իմաի էյէր պօրսամըգտա 1000 , 10000 Օսմանը լիւասը իւզէրինէ ախգուիթա օլուսա լիգիտասիօն կիւնիւ էվլագը թէսիւմ իթմէք լաղըմ կէէ

տիքտէ պին Օսմանը լիւասընա էվրագ հիշ պիր տիւրլիւ ուլաույաճաղընտան , պին , օն պին Ինկիլիզ լիւասը իւզէրինէ իշ եաբըլմասը պօրսաէֆօրիասը թէրաֆընտան գարար վէրիտի : Պու հիսապտա սօն թէլէզըրաֆլարա նագարէն Լօնորատա 100 Ինկիլիզ լիւալըգ պիր սէհիմ 43 Ինկիլիզ լիւասընա սաթմըլպ ալմըմագտա իքէն , պուրտա տա բիաջա 47 3/4 օլտու եանիա այնի օ եիւզ Ինկիլիզ լիւալըգ սէհիմ 47 3/4 Օսմանը լիւասընա ֆիրուլտ օլուսմագտա իտի :

Իմաի 43 Ինկիլիզ լիւասընը գամպիօ 108 է օլտուղու հալտէ 110 տան հիսապ իթմէք 47 լիւա 30/100 թու թար , բիաջա ֆիաթլը իսէ 47 75/100 օլտուգտա նէ գատար Լօնորատան եիւքսէք օլտուղումուզ աղնալըր :

Օլմալըգ էվրագըն թուպատէլէտի կէրի գաղարագ խայլը գիլուգալէքէպէսթվէլիլ իսէտէ կէէն ճումագ երթէսի յըրանըլ վմբօրու իլէ խայլը էսհամ կէլիլ օլուպ , էօնիւմիւզ տէքի բաղար երթէսի կիւնիւ սապըգը վէճհ իւզըն վէ պէլքի սահա պիր միւնթալամ ուրէթտէ միւպատէլէնին իլէրիւ կէօթլուրէճէյի մէսմուու մուզ օլմուստուր :

Վամպիօ ֆիաթլարը չօգ վագըթտան պէքի աիւշիլիւն գալմըշ իքէն պու հաֆթա պօրսասընտա վէ ֆիլպ պօրսատան սօղրա կէրէյի կիպի եիւքսէլմիշ տիր : Պանգայի Օսմանի վէ միւթէպէր պանքէրլէր իմզասըլա չէքիլէն ֆրանգ 23,325 , վէ Ինկիլիզ լիւասը 108 է , վէ թիւճճար իմզասըլա օլան ֆրանգ 23,40 վէ Ինկիլիզ լիւասը 107 1/2 ա սաթմըլմըշ տըր :

ՄԵՃՄՈՒԱՅՐ ԲՈՒԶՆԱՄԵՒ	ԲԵՆԶԵՆՄԵՒ 25			26			27	
	Ապրիլ	Եպրիլ	Ապրիլ	Ապրիլ	Եպրիլ	Ապրիլ	Ապրիլ	Եպրիլ
Մէճիտիլէ լիւա շը	102	102	102	102	102	102	102	102
Տէրուսթը ումուլմին թահիլէ լաթը Ինկիլիզ լիւասը հիսապլարտան :	47 27	47 28	47 28	47 28	47 28	47 28	47 28	47 29